


Երկիրը հրաւիրեց, և հրաման տուաւ որ իրեն բժշկութիւնը ուզածին պէս բանեցընէ հոնտեղը . Հայնէման շատ շնորհակալութեամբ Քէօթէն գնաց . հոն ամէն ջանքով իրեն գիւտը կատարելագործել սկսաւ, ետքը 1835ին Փարիզ քաշուեցաւ, գիտնալով որ ուրիշ նորելուք սովորութիւններուն պէս՝ իր նորահնար բժը կութեանն ալ ծաղկեցընողը գաղղիացիք կրնան ըլլալ . և իր կենացը վերջի ութը տարին բաւական միթթարուեցաւ, տեսնելով որ վախճանին

համելու պէս է . վասն զի գաղղիացիք՝ աս նոր բան է ըսելով սկսան տաք տաք աս ոձին ետեէն ըլլալ . ուրիշ ազգեր ալ՝ աս Պաղպիայի նորելուք է ըսելով՝ սորվող սորվողի եղան, ու հիմա ամէն տեղ բանեցընող շատ կայ : Մենք մեր կողմանէ ամենեխն երաշխաւոր ըլլալով աս նմանաբուժութեան օգտակար կամ անօգուտ բան ըլլալուն, այսչափս իբրև պարզ հետաքրքրական տեղեկութիւն մը դրինք հոս :

ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



Լցուանդրեան սիւն :

ՀԱՄԱԿՈՒԱՆ ՈՅՈՒՍԱց կայսրը¹ ի կողայոս 1825էն 'ի վեր, որ Լցեքսանդր կայսեր մեռած տարին էր, ուզեց իր եղքորը յիշատակ մը կանգնել ձմեռուան պալատին հրապարակը, որ Բնեթրամուրկի էն երեւելի հըրապարակներուն մէկն է : Մ'ոնֆէ-

ռան¹ անունով գաղղիացի Զարտարապետը առաջարկեց կայսեր որ աս յիշատակը հին ատենի կոթողներուն և սիւներուն ձեռվը կրնայ ըլլալ . ահագին մեծութեամբ կրանիթ քար

1 Montferrand.

մը կայ ըստ Փիթթերլաքս անունով քարահատին մէջ՝ իինլանտիայի ծովեղերքէն հարիւր ոտք հեռու : Ի՞ բանիս համար ընտրուած միակուր քարին բունը 98 ոտք երկայնութիւն ունէր, և հասարակ հաստութիւնն ալ 22 ոտք, ու գրեթէ ինը միլիոն հինգ հարիւր եօթանասունուվեց հազար լիպրէ կըկշռէր : Ի՞ քարը իրեք կողմէն փորելով կտրելու հանելու համար՝ վեցհարիւր գործաւոր անդադար բանեցան երկու տարիի չափ. վերջապէս 1831ին, սեպտեմբերի 19ին ան ահագին քարը մասնաւոր անոր համար շինուած նաւու մէջ դըրին ու բերին Ռեթրպուրկ :

Ի՞ դեքսանդրեան սիւնը ինչուան հիմա կանգնուած բոլոր միակուր կոթողներէն բարձր է . բունը որ ութառուն ոտք բարձրութիւն ունի՝ կրանիթէ խարսխի մը վրայ կեցած է . ուստի սեանը բոլոր բարձրութիւնը հրապարակին յատակէն ինչուան խացն վերի ծայրը հարիւր վաթսուն ութը ոտք է : Այս խարսխին չորս դին զարդարուած է հին ատենի զէնքերով որ կըխեցընեն հին Այուսաց երևելի քաջութիւնները, և հսկայած ե արձաններով որ կըցուցընեն՝ Լեմն ու Ա իսթուլա գետերը, և յաղթութեան, խաղաղութեան, արդարութեան, գթութեան, իմաստութեան և առատութեան պատկերները : Այս վերի ծայրը հրեշտակ մը կայ որ ձախ ձեռքովը խաչ մը բռնած է, ու աջովը երկինքը կըցուցընէ : Այս խարսխին ան կողմն որ դէպ'ի ձմեռուան պալատը դարձած է՝ աս գրուածը կայ ոռուսերէն .

ԱՂԵՔՍԱՆԴՐԻ ԱՌԱՋՈՑ ԸՆՈՐՀԱՊԱՐՏՆ ՌՈՌՄԱՆ :

Ի՞ խարիսխը և ասոր պատուանդանը, նմանապէս սեան գլուխն ու պսակը պղնձով պատած է :

Ի՞ սեան կանգնուելուն նաւակատիքը եղաւ 1834ին, սեպտեմբերի 11ին, Այուսաց Աղեքսանդր՝ Լեւպի ըստած սրբոյն տօնին օրը, ու քաղ-

քին ամէն փողոցներէն և հեռու տեղերէն անթիւ անհամար մարդիկ՝ ոքը կառքով որը ոտքով սկսան հրապարակը վազել : Այս պղնձէ խարը չորս կողմը կարմիր դրօշակներ բացած ու բոլոր ոսկի պակներով զարդարած էր . անոնց ծայրերը նիզակներու վրայ հաստատուած, նիզակներուն գլուխն ալ ոսկէզօծ արծիւներ կային : Այս գաւառական պալատին կողմը նայող երեսին դիմացը՝ պալատին կպած բարձր տեղ մը շինուած էր շատ փառաւոր . ասիկայ ալ իրեք բաժնուած . մէջտեղը կայսրուհին ու իրեն պալատականներուն համար էր, անոր քովը եկեղեցականներուն համար տեղ շինած էր, անոր ալ քովը ուրիշ տէրութեց գեսպաններուն : Այսօրէն ժամ մը առաջ միջնաբերդէն հինգթնանօթնետուեցաւ . կառքերուն քալուածքը դադրեցաւ, և հանդէսը սկսաւ : Կարդացողը պէտք է երեակայէ ան ահագին հրապարակը բոլորովին պարապ, ու մէկ քանի պահապան զինուորներ կեցած մէջը : Այս տրուեցաւ . վրան տասը վայրկեան անցաւ չանցաւ, հարիւր հազար զինուոր լեցուեցաւ հրապարակը . ան յանկարծական մուտքին ատենը՝ թէ հետեւակ զօրքը, թէ ձիաւորները և թէ թնդանօթաձիգ զօրք ամենեին իրենց կանոնաւոր շարժմունքը չփոխեցին : Այս վուրդին որ բոլոր հրապարակին չորս դին բռնած էր, այնչափ զօրք մէկտեղ տեսնելուն պէս ուրախութեան ձայնով ուսականչեցին . անոր ետեկն ալ ամէնքը մէկբերան Այս արքայի արքայ ։ վասն զի ան միջոցին Այս կողայոս կայսրը եկաւ մտաւ հրապարակը, հետն ալ իր Այս արքայի եղբայրը, Այս արքայի թագաւորին որդին Պատլիկլմոս, Ա իմանշթէյն ու Փագքեիչ մէծ սպարապեանները . և ասոնց հետ զօրքին բարեր առնելէն ետեւ, գնաց սիւնին քովը մօտեցաւ՝ դէպ'ի հրապարակին մէջտեղը : Այս ատենը եկեղեցականները պալատին քովի բարձր

տեղէն ահեղ ձայնով մը սկսան երգել Օքէլ լշտուած գոհաբանէն երգը, և բոլոր ժողովուրդն ու զօրքերը լուութեամբ մտիկ ըրին . աս լուութիւնը այնչափ էր որ ոչ միայն երգածնին կըլսուէր, այլնաև քահանայից կարդացած աղօթքները որոշ կըհասկըցուէին : Լիկողայոս կայսրը որ ոտքի վրայ կեցած աստուածային պաշտամունքը կըլսէր՝ յանկարծ ծունկի վրայ եկաւ, մէկէն ան հարիւր հազարն ալնոյնակէս ըրին. և մարդ չկրնար հասկըցընել թէ ինչ վսեմ տպաւորութիւն ըրաւ ամէնուն վրայ ան հանդիսաւոր աղաջանքը, ան լուութիւնը, այնչափ ժողովրդեան ու զօրքին ծունկի վրայ զլուտուած աղացելը, և մեռնող կայսեր յիշատակը որ դեռ ամէնուն աչքին առջևն էր, ու ամէնուն սիրելի : Ակյմրն ալերբոր կայսրը գլուխը ծածկեց, նորէն ձի հեծաւ ու դարձաւ դէպ՚ի սիւնը, նշան մը տուածին պէս հինգհարիւր թնդանօթ նետուեցաւ . ան ձայնին հետ նորէն բոլոր ժողովուրդը սկսան ուսաւ կանչել, թմբուկները զարնել, երաժիշտները իրենց բովանդակ ուժը թափել, և ամէն տեսակ ուրախութեն ձայներ բոլոր քաղաքը թընդացուցին : Ին միջոցին խարսխին քովի դրօշակները յանկարծ կարծես թէ իրենք իրենցմէ վար իջան ամփոփուեցան, և արծիւները սիւնին երկրպագութիւն ընելու պէս ծուեցան ու աներեսոյթ եղան : Լորէն առջի ուրախութեան երգերը, և թնդանօթներու ձայները լսուեցան . անկէ ետքը եկեղեցականք փառաւոր զգեստներով ու գեղեցիկ խաչվառներով զօրքերուն հետ մէկտեղ ձանր քալելով եկան սեանը չորս կողմը պտըտեցան և օրհնեցին . քանի մը քայլանոնց ետևէն եկաւ անցաւ կայսրուհին՝ պալատի կանանց հետ, անոնց ետևէն ալմեծամեծներն ու ազնուականները . ասանկով լըմնցաւ անմեծ հանդէսը, որուն նմանը քիչ անգամ տեսնուած է աշխարհքիս վրայ :

ԲԱՆԱՍՑԵԴԱՌԻԹԻՒՆ

Տաղերգութիւն՝ ՚ և ճանակարգ լուսաւութիւն :

(ԴԱԳՐԱՄ 7 թուին մէջ մեր երջանիկ նախահօրը ներբողին սկիզբը դնելէն ետև, հոս մնացած կտորը դընենք քաղելով : Բանաստեղծը առջի յօդուածին ետևէն հայաստանի ուրիշ պարծանքներն ալքերթողական ոձով կըհամառուտէ . այսինքն մեր ազգին լուսաւորութիւնը, մեծին Աերսիսի արդիւնքը, սրբոց թարգմանչաց ժամանակը, և այլն, ու կըսարէ .

Ո՞վ այդի սիրելոյն, ցանգապաս, զարդարուն, Տընկեցար յերևան աշխարհի, ոչ յանկիւն : Տէր, ըզմէ քակեցեր զցանդ նորա ձուլաբարձ, Եւ ըզնա կրթեցին անցաւորք աշխարհաց : Վահ, խոփց անտառաց առաթուր նա հարաւ, Երկոց վայրենեաց ՚ի յարօս կարգեցաւ : Այսպէս տուն և գարաստ դիցազանց երամին Քակեցաւ, և Թորդոմ արտասուեաց ընդ հայկին : Եւ որպէս յանկարծոյն ՚ի տաճար գեղապանծ Ըանթ հրացան բարկութեն հոսեսցէ ՚ի բարձանց, Անդ մարդակէ հասարառունք և պշակէ գեղեցիկ . Եւ որմունք և պահանգք հրաբորոք, և տանիք, Կահք շըքնաղք զերթ գերբուկէ կուտեսցին ՚ի յաձիւն,

Ահաբեկ խուճասկեալքն ողբ առցեն և շըքւն, Սընգունակ հարուածել տուն հայկայ դիցազին, Ա՛հ, ՚ի սպառ խըրթնացաւ, հետքն անդամ չերենին : Կամ որպէս Ճարակեալ ախտ ՚ի մեծ գերգաստան, Ախտ, սարսափ երկրածնաց, ախտ գըժար կուրուե, Անդ հարունք և փեսայք, ծերք, սըղայք բազմահոյլ

Յարեւու խարխափեն իբր ՚ի ցայդ աննըշոյլ . Սուրդ և մութն համակեալ ընդ որմունս տաճարին, Զեռն ՚ի ծնութ գերարտօսը յորդ հեղուն ՚ի յարկին, Զայն յողորմ այր ընդ այր կողկողին, ուր է լոյս . Այսպէս աղդն իմնըստէր լայագին և անյոյս : ... Գութ հարաւ Արարցին . Մինչև ցերք այդ խաւար թախծութք պաշարէ զլարմեանն ըզգաւառ : ”

Զայն հնչեաց աստուածեան, ”Համար լըս եղիցի .”

Եւ եղև լըս արհի Մրտւթար արփենի :

Իբր ուղէշ քաջատունկ ՚ի դրախտէն Աերաստեան .

Աշն ըզսա Տէրունեայն մըշակեաց հրաշազան :

Օդ սորս շընչելք, սիւդ գրախտին երկնաւոր .

Զուր սորայն ոռողիչ ցօլ հոգւոյն արփաւոր .

Արմն յերկիր հաստամուր, բունն աճել տարագէմ .

Եւ դիտակ իւր սոսոց ծածկի յամազ երկնամեմ :

Ըզերինս բարձրայցնս բա ծածկեաց հովանին .

Եւ ըզմոյրսն Աստուծոյ բարունակէ ծածկեցին .

Զի մինչ չես սա եղեալ՝ ծանուցաւ յԱրարչէ .

Այն ինչ մօր չնչեալ զօդ՝ ընարեցաւ յարգանգէ .

Փորձեցաւ բազմագէմ ելանել ձշլ ընտիր .

Բազմատանջ վրատատես միշտ կենօք խաչակիր : ...